

Այս ամեն օրոքսուէտ յասկաւ .  
 թիւններն տեսնելով՝ ամենայն վասա  
 հաւթեամբ և լի յուսով՝ կրօնի ամեն  
 ուսուցչաց խորին ուշադրութիւնը կը  
 հրաւիրեմք , և կ'առաջարկեմք , որ սի  
 բով եւ յօժարութեամբ ընդունին  
 Վարժարանաց մէջ և աւանդեն Հայ  
 -մանկանց : Մէք համոզուած եմք , որ  
 երբ կրօնի դաստիարակներն լաւ կեր  
 պով ուսուցանեն մանկանց , սակաւ  
 ժամանակէն մեր ակնկորոծէն աւելի  
 պիտի փայլի օգուտը : Մեր համազումն  
 և հաւատքն այն է , որ մինչև Քրիս  
 տոնէութեան ուսումն Ազգային դաս  
 տիարակութեան հիմունք չը լինի , միշտ  
 կազն 'ի կազն պիտի ընթանայ , բնաւ  
 չը պիտի յառաջադիմէ , և եթէ քիչ  
 շատ յառաջադիմէ եւս , առաւել Հայ  
 -ընկերականութեան փաստակար պի  
 տի լինի , քան օգտակար : Երբ ազգա  
 յին դաստիարակութեան չէնքը Քրիս  
 տոնէական կրթութեան վերայ բարձ  
 րանայ , միայն այն ժամանակ կը յու  
 սամք , որ Ազգին մէջ եղած դպրոց  
 ներն Հայրենեաց և Եկեղեցւոյ նպա  
 տակին պիտի ծառայեն . վասն զի ինչ  
 պէս ակն յայտնի կ'երեւի դաստիա  
 րակութեան ներկայ անկերպարան վի  
 ճակէն , որ ուրիշ բան մը բրտած չու  
 նի եթէ ոչ Հայ - մանկտին զուրկ սրբ  
 տի եւ մտաց զարգացումէ , հարե  
 ւանցի կերպով միայն կը դրօսցնէ ինչ  
 ինչ դիտութեանց մէջ . որով Ազգին  
 վիճակն հետզհետէ աւելի կը վաթմա  
 րանայ և կը դիակնանայ . վասն զի երբ  
 ազգի մը անհատներու սրտին մէջ  
 պէտք եղածին չափ կրօնի սէրը տեղ  
 չունի , ըսել է նոյն ազգին կենդանա  
 կան զորութիւնը սպառած է : Մի այս  
 պիտի կայութեան հետեւանքը ազե  
 տալի է , մանաւանդ մեր Ազգին նման  
 Ազգի մը , որոյ կեանքը եւ անունը  
 ընդ միշտ կրօնքն եղած է :

Ի՞նչ ՊԻՏԻ ԼԻՆԷՐ ԸՆԿԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ  
 ՎԻՃԱԿԸ . ԵՐԷ ՔՐԻՍՏՈՆԵՆՈՒԹԻՒՆԸ ՉԵ  
 ԲԵՒՆԷՐ ԲՆԵՒԻ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՅ

(Շարունակութիւն , տես թիւ 2 .)

Արդեօք գերիններն բարձրացած է  
 ին , նոքա եւս իրենց տեսարց նման ա  
 նօրէն էին . նոքա մի և նոյն զուար  
 ծութեանց և մի և նոյն պատուոց մաս  
 նակից կը լինէին , մի և նոյն կրօնքն ու  
 նէին և այս եռանդուն կրօնն բարոյաւ  
 կան կանոնաց փոփոխման մասին եղած  
 ամեն յոյս իսպառ կը ջնջէր : Այլ ևս  
 գիտութիւնք յառաջանալու տեղ յե  
 տրա յետս կրնթանային և արուեստ  
 ներն կ'անկանէին 'ի կործանումն : Փի  
 լիսոփայութիւնը միմիայն տեսակ մի  
 ամբարշտութիւն կը տարածէր , որ  
 առանց կոնց կործանման առաջնոր  
 դելու , մեծամեծաց մէջ անաստուա  
 ծութեան մեղքեր և թշուառութիւն  
 ներ ծնանելով , ստորայնոց առջեւ ալ  
 սնապաշտութեան շարիքներն կը դի  
 զէր : Այլ միթէ կարելի էր յառաջա  
 դիմած համարել մարդկային ազգը՝  
 կապիտոլիոնի շաստուածոց չհաւա  
 տալուն և կուսքերն անարգանօք մերժե  
 լուն համար : Տակիտոս կը հաստատէ  
 որ տակաւին գաւառաց խորքը կը  
 դանուէր բարոյականութիւն . բայց  
 այս գաւառներն սկսած էին ընդունիլ  
 քրիստոնէական կրօնն , որով մեր իրա  
 ւունք կ'ունենանք վերահաստատիլ  
 մեր կարծեաց մէջ թէ՛ քրիստոնէու  
 թիւնը տակաւին հանրածանօթ չէր և  
 բարբարոց իրենց անտառաց խորերէն  
 մեկնած չէին : Կարով հոռովականաց  
 զինուորական դասուն , որք հաւանա  
 կանաբար մասն առ մասն բաժնած է  
 ին կայսրութիւնը իւրեանց մէջ , սոքա  
 եւս մնացեալ քաղաքացւոց նման ա  
 պականուած էին բարուք , և թերեւս

կը գերազանցելին զայն՝ եթէ Վոթայ  
 և Վերսինացուց զինուորական խումբ  
 բերուն մէջ չ'առնուէին : Այս տեղէն  
 կ'իմացուի որ քաղաքական երկարա-  
 տեւ պատերազմէ և ընդհանուր կանգ-  
 մանէ մը զինի , որ երկար դարեր տե-  
 ւեց , մարդկային ազգը՝ աւերակաց  
 վերայ թափառող քանի մը անձանց  
 իշխանութեան ներքեւ նուաճուե-  
 ցաւ : Այլ որքա՛ն տարիներ պէտք ե-  
 ղան սոյն ժողովրդական ծառին , իւր  
 սատերն անչափ աւերակաց վերայ տա-  
 րածելու համար : Այսչափ ժամանակ  
 մտացուած և անյայտացած գիտու-  
 թիւնները չը վերանորոգեցան . և ար-  
 դեօք մանկական ի՛նչ վիճակի մէջ պի-  
 տի գտնուէր այսօր ընկերականութիւ-  
 նին : Ինչպէս որ քրիստոնէութիւնն  
 փրկեց մարդկութիւնը ընդհանրական  
 կրօնանուծէ մը՝ բարբարոսներն դար-  
 ձուցանելով ՚ի հաւատս եւ քաղաքա-  
 կանութեան ու արհեստից բեկորներն  
 հաւաքելով , այսպէս ալ փրկած պիտի  
 լինէր նա շուովէական աշխարհն իւր  
 յատուկ ապականութենէն , եթէ այս  
 աշխարհը օտար զինուց իշխանութե-  
 տակ չընկճէր : Արօնք մը ինքնին կա-  
 ռող է վերանորոգել ժողովուրդի մը  
 սկզբունքներն :

Արդէն Քրիստոնէական կրօնքն ըս-  
 կրած էր բարոյականութեան հիմուն-  
 քն վերանորոգել : Նախնիք կընդու-  
 նէին որդեսպանութիւնը և լուծուին  
 ամուսնութեան Սուրբ կապնն , որ ի-  
 րօք ընկերութեան առաջին կապն է .  
 նոցա սղջմտութիւնը ու արդարասի-  
 լութիւնը իրենց հայրենեաց կը վե-  
 րաբերէր և բնաւ իրենց երկրի սահ-  
 մաններն չէին անցնիր : Հասարակ ժո-  
 ղովուրդն քաղաքացւոյն մասնաւորա-  
 պէս ունեցած սկզբունքներէն տար-  
 բեր սկզբունք ունէր : Այցա մէջ սրբ-  
 կեշտութիւնն ու մարդասիրութիւնը

առ սքինութեանց կարգը դասուած  
 չէին , ամենարդմամարդ գտան գե-  
 րեաց դասակարգն էր . խոկ ընկերու-  
 թիւններն կը ծփային շարունակաբար  
 ժողովրդային անիշխանութե և բրա-  
 նապետութեան մէջ : Ահա այս ամեն  
 չարեաց առաջն առնելու դարմանը  
 ցուցուց քրիստոնէութիւնն մարդկու-  
 թեան , փրկելով ներկայ ընկերութիւնն  
 յայնցանէ :

Քրիստոնէից նախկին գտնու-  
 թեանց և չարչարանաց ստուկութիւ-  
 նն յոյժ կարեւոր էր , պէտք էր որ նա  
 ունենար իւր սրբութեան նահատակ-  
 ներն , քանի որ կը գտնուէին աշխար-  
 հի վերայ անպատիւ օրինազանցու-  
 թիւններ . պէտք էր այն , որ նա ու-  
 նենար ժոխրով և քրձով ծածկուած ա-  
 պաշխարոյներ , քանի որ ժամանակի  
 հաւատն կը թոյլտարեր ամենամեծ  
 մեղքերն՝ ընդդէմ բարուց . պէտք էր  
 որ ունենար նա Աստուածաբանու-  
 թեան դիւցազուններ , քանի որ կը  
 գտնուէին բարբարոսութեան ճիւղ-  
 ներ , միով բանիւ , պէտք էր որ քրիս-  
 տոնէական կրօնն ունենար իւր ըմբիշ-  
 ներն ու տեսարանները թէպախտի ա-  
 նապատոց մէջ , որպէս զի կարենար  
 խղել և ազատել կրկիտի պատերազմաց  
 մէջ իսպառ ստրկանուած ժողովուրդ-  
 մը : Աւրեմն ամենայն իրաւամբ կա-  
 րեմք անուանել զՅիսուս Քրիստոս ,  
 նիւթական իմաստով գրիչ աշխարհի , ինչ-  
 պէս որ է , բարոյական իմաստով . իւր  
 ճանապարհորդութիւնն երկրի վերայ ,  
 մարդկաբար խոկ խօսելով , աշխարհիս  
 վերայ սրատահած ամենամեծ դէպք  
 մ' է , քանզի Աւետարանի բարոյու-  
 թենէն զինի աշխարհի երեսը մի նոր  
 կենդանութիւն ստացաւ :

Մենք կը սրբծխմք գարուս փիլե-  
 սոփայութեամբը , բայց արդարեւ ,  
 փիլիսոփայութենէ վար չը մնար բնաւ

տնն ճարտարութիւնն, որով մենք կը ճառենք Քրիստոնէական դաստիարակութիւնն, Աւետարանը, բոտ աւմետայնի փոփոխեց մարդկութիւնը. նա խիստ մեծ քայլ մի առնել տուաւ անոր՝ գէպ ՚ի կատարելութիւն: Այլը նկատենք զայն իբր մի ամենամեծ ուսումն կրօնական, որով մարդկային ազգքն վերածնեցաւ, այն տունն ամեն գժուարութիւններ եւ անբարչտութիւնէ յոռաջացած ամեն խարէութիւններ խոյսա կ'անհետանան: Հա մեմատելով հեթանոս ազգաց վիճակն մեր արդի վիճակին հետ, կը տեսնենք որ նոքա բարոյական մանկութեան հասակ մը ունեին: Այժէ պատահած ալ էն նոցա ժամանակ երբէմն երբէմն բազում բրութիւններ, սակայն այսու բնաւ սոյն ճշմարտութիւնն չեղծիր և չը շխտիր: Անբիծիտ եմք, որ քրիստոնէութիւնն շարձեց մեզ գիտութեանց նոր լոյսեր, այս հունձ մ'է՛ որ ժամանակով հասունցած ժողովրդի մը կը վերաբերի. այս կը համարձակենք ասել, աշխարհի ներկայ վիճակին ամենայարմար կրօնք մ'է. ինչպէս որ Կոնստանդնուպոլսի իւր ժամանակին Քրիստոնէական կրօնը երկնից մէջ հաստատեց միայն Աստուծոյ գոյութիւնը, և երկրի վրայէն ջնջեց գերութիւնն:

Կիւս կողմանէ, եթէ նորա խորհուրդները, ինչպէս որ ներկայացուցիւք, նկատուին իբրև կազապար բնութեան կրօնից, բնաւ անհաճոյ չը պիտի լինի այս մեծահոգի անձանց համար: Քրիստոնէութեան ճշմարտութիւնները արդարութե՛ հնազանդութիւն պահանջելէ դատ, այս մասին խիստ բարձր կրթութիւն և գործաւնութիւն եւս կը պահանջեն:

Այս գիտողութիւնն խիստ իրաւացի է. քրիստոնէական կրօնն, զոր Բարբարոսաց կրօնք համարել ուղեցին

անոնք, փիլիսոփայից մեծ հաւատքն է, և կարելի է ասել որ Պլատոն զայն նախագուշակեց: Այլ միայն բարոյականութիւնն, այլ և Սոկրատոս աշակերտին վարդապետութիւնը, զգալի նրմանութիւն մ'ունի Աւետարանական վարդապետութեան:

Տասիէն այսպէս կը համոզուտագրէ զոյս.

«Պլատոն կը հաստատէ, որ բանն Աստուծոյ կարգադրեց և տեսանելի բնաւ տիեզերքն, և թէ՛ բանին Աստուծոյ ճանտթութիւնն գրաւ աշխարհի վրայ երջանիկ կեանք մի և յետ մահ հաւան երջանկութիւն պատրաստեց: Բարձեալ թէ՛ հոգին անմահ է, մեռեալք յարութիւն պիտի առնեն, և վերջին դատաստան պիտի լինի բարեաց և չարաց համար, ուր իւրաքանչիւր որ պիտի ներկայանայ իւր մտութեամբն ու առարկիւնութեամբը, որք պատճառ պիտի լինին յախտնական թշուառութեան կամ երջանկութե՛:

«Այլ երջապէս, կը յաւելու Տասիէն, Պլատոն այնչափ մեծ և ճշմարիտ գաղափար մի ունէր բարձրագոյն արդարութեան վրայ, և այնչափ կատարելապէս կը ճանաչէր մարդկան ապականութիւնն, որ ցոյց տուաւ թէ՛ եթէ վերին աստիճանի արդար մէկն յաշխարհ գար, այնքան հակառակութիւններ պիտի գտնէր իւր գէմ, որ մինչեւ անգամ պիտի բանտարկուէր, թըշնամանուէր, ձաղկուէր և վերջապէս պիտի խաչուէր այնպիսիներու ձեռամբ, որք անկրաւութեամբ լի լլլալով հանդերձ, իբրև արգաք պիտի համարուէին »:

Քրիստոնէութեան հակառակորդներն, այնպիսի գրից մէջ կը գտնուին որ խիստ գժուարին է նոցա չը ճանաչել նոյն վիճակի ստութիւնն, և թէ պիտի նոքա, որ քրիստոնէութիւնն

Կ Վ ա թ ա յ ե Կ Վ անտառայ կազմը  
 ւած Արծն մի է , գիւրաւ կարելի է յա  
 ռաջ բերել Յուստատանի զպրայներն ,  
 որոց մէջ կը գտնուէին այնպիսի գազա  
 փարներ , որ բաւ տիանին տարբեր էին  
 քրիստոնէ տիան ճշմարտութիւններէ :  
 Իսկ ընդհակառակն , եթէ տանն որ  
 Աւետարանական Աւարդապետու  
 թիւնն ոչ այլ ինչ է , եթէ ոչ նախ  
 նեաց փիլիսոփայական վարդապետու  
 թիւնն . ինչու ուրեմն նոյն փիլիսո  
 փայք կը մերժեն զայն :

Այն մարդիկն որ քրիստոնէութեան  
 մէջ կը նշմարեն միայն հին գիմնական  
 թիւններ երկնից , միջոցակաց եւ նշա  
 նաց եւ այլն վերայ , նորա իսկ չեն եղ  
 ծեր բնու յոյն կրօնի մեծութիւնն .  
 ուստի կը հետեւի թէ նա միշտ խո  
 բին եւ շքեղ պիտի լինի իւր խորհրդոց  
 մէջ , հին եւ նուիրական իւր աւանդու  
 թեանց մէջ , որք այս նոր ճանապար  
 հաւ պիտի ընթանան աշխարհի սրո  
 բոցին մէջ անցայտանալու : Արորինակ  
 բան է , անշուշտ , որ անհաւատու  
 թեան ամեն տեսակ մեկնութիւննե  
 րին չը պիտի կարենան քրիստոնէութե  
 թիւնն նուատայնել կամ փոքրկացը  
 նել :

Գաղով Աւետարանական բարոյա  
 կանութեան , արդէն բովանդակ աշ  
 խորհ միտհաւան է նորա գեղեցկու  
 թեան մասին : Այս առաւել պիտի  
 տաւածուի ու գործադրուի եւ մարդիկ  
 աւելի բաւ պիտի ճանաչեն իրենց ճըշ  
 մարտ օգուան : Բազաբական գիտու  
 թիւնն կարի սահմանափակուած է ,  
 նորա կատարելութեան աստիճանը ,  
 սահմանադրական գրութիւն է , որ ինչ  
 պէս ջուլուցիկը , քրիստոնէութեան  
 ծախումն առած է . բայց Արծն մի , ու  
 բոյ սկըռնքներն բարոյականութեան  
 եւ առաքինութեանց հաւաքածոց մին  
 է , այնպիսի կրթութիւն մը կրնայ հա

թ

մարուիլ , որ կորոյ է ընել ամեն  
 տեսակ օրինաց թերին եւ լինել մի  
 ջոյ երջանկու թեան Կ ճեւս խնատ  
 նաց եւ արդարոց : Թերեւս օր մի կա  
 ռաւարութեանց տեսակներն , Կ բոյ  
 առեալ բնուսկետութիւնը , միակեր  
 պին , եւ հուանին ընդունիլ բարոյա  
 կան եւ կրօնական պարզ օրէնքներն , որք  
 ընկերականութեանց հաստատուն հի  
 մունքն են , եւ մարդկան ճշմարտ օ  
 բէքն :

Արքա , որք կը ջանան հնութեամբ  
 արդարանալ եւ կամին հաւանեցնել բո  
 ժեղ իրենց վարդապետութեան , կը  
 մոռանան միշտ , որ ընկերական կար  
 գին մի եւ նոյն չէ եւ չը պիտի ալ բլլայ :  
 Արք բարոյականութեան մեծ զօրու  
 թիւնն կը պակսի , գէթ հարկադրել  
 կարողութիւն մը կարեւոր է մարդ  
 կան համար , շին հասարակապետու  
 թեանց մէջ , ամենէն բազմութիւ կար  
 գին , ինչպէս յոյանի է , գերեաց գա  
 սակարգն էր : Այրկրադործներն ենթար  
 կուած էին ուրիշ մարդոց իշխանու  
 թեան , ժողովուրդք կոչին , այլ ազ  
 գեր ոչ երբէք :

Վազմատուածութեան կրօնն , որ  
 բոտ ամենայնի անկատար էր , ընկերա  
 կանութեան այս անկատար մասին մի  
 այն կարելի էր յարմար գտաուիլ , ու  
 բովհեան իւրաքանչիւր ուսուցիչ ինք  
 նիշխան պաշտօնեաց մ' էր , որոց ստե  
 կալն բնութիւնն , ինեղձ գերին բրո  
 նի պարտաւորութեան կ'ենթարկէր ,  
 ե ինչ տեղ որ բարոյական զօրութեանը  
 չէր կրնար հասնիլ , շղթայն Կ գործ կը  
 գնէր : Արատաշտութիւնն թշուաւն  
 առաքինացնելու գերազանց յատկու  
 թիւնը չունենալով , ստիպուած էր թոյլ  
 տալ որ նա գործէ եւ սպրի իբրեւ շա  
 րագործ :

Իսոյց իրաց ներկայ ընթացքին մէջ ,  
 սի կարող է նուաճել ազատ եւ պաշտու

նէի աչքէն հեռի եղող գեղացիներու  
խուժք մի : Այլ կարող է , մեծ մայրու  
քաղաքի մը արուարձանաց մէջ ան-  
կախ բազմութեան մեղաց առաջն առ-  
նուլ , առանց սցնտիսի կրօնի մը , որ  
կենաց ամեն վիճակին համար պար-  
տաւորութիւն և առաքինութիւն քա-  
րողէ : Ա երցուցէք Վետարանի վար-  
դապետութիւնն , և ահա ամեն գիւ-  
ղի մէջ ոստիկանութիւն , բանտ եւ  
գահիճ պէտք պիտի ըլլայ : Փոխադար-  
ձաբար , եթէ կռապաշտութեան բա-  
զիններն կանգնէին արդի ժողովրդոց  
քով , եթէ ընկերականութեան այս-  
պիսի վիճակին մէջ , յորում գերու-  
թիւնն ջնջուած է , Վոլ շէրօսը եւ  
Պոմպի Վարչիլը պաշտուէին , անշուշտ  
մարդկային ցեղն վերջացած պիտի լի-  
նէր :

Եւ ահա հոս է նոցա մեծ վրիպան-  
քնն , որք կը գովեն բազմատուածու-  
թիւնը , բարոյական զօրութիւնն կը  
բծականէն որոշելուն համար . և որք  
մի և նոյն ժամանակ կը պարսաւեն քը-  
րխտոնէութիւնը հակառակ դրութե  
մը հետեւելուն համար : Աորք շեն  
տեսներ բնաւ որ բազմատուածու-  
թիւնն կը վերաբերէր գերեաց բազ-  
մութիւ խմբի մը , հետեւաբար սախ-  
պուած էր երկնջիլ մարդկային ազգը  
լուսաւորելէ . նա պարտաւորուած էր  
ամենայն ինչ մտաց տալ և ոչ ինչ չառ-  
նել հոգւոյ դաստիարակութեան հա-  
մար : Իսկ ընդհակառակն քրիտոնէու-  
թիւնը , որ կ'ուզէր գերութիւնն ջն-  
ջել , պարտաւորեցաւ յայանել մարդ-  
կան իրենց արժանաւորութիւնն եւ  
ուսուցանել նոցա արգարութեան և  
առաքինութեան վարդապետութիւ-  
նըն : Պէտք է ասել , որ աւետարանա-  
կան կրօնն ազատ ժողովրդի կրօն է , ու  
բովնեանեւ սա կը միայնէ բարոյականը  
կրօնականին հետ :

Վերջապէս ժամանակ է որ մենք  
զարհուրինք այն վիճակին վերայ ուր  
ասպրած եմք քանի մը տարիէ ՚ի վեր :  
Թո՛ղ մտածեն այն ցեղին վրայ որ յե-  
րեւան կը գայ մեր քաղաքաց և գիւ-  
ղերու մէջ . այն մանուկներու վրայ ,  
որք յեղափոխութեան ժամանակ ծը-  
նած լինելով , բնաւ չեն լսած ոչ Վե-  
տուոյ վրայ խօսուիլը , ոչ իրենց ան-  
մահութեան վրայ և ոչ պատմոյ ու  
վարձատրութեանց վրայ , որք պատ-  
րաստուած են իրենց համար միւս կե-  
նաց մէջ : Թո՛ղ մտածեն այն խեղճե-  
րու վրայ , որք հնոյն նման ազգ մը պի-  
տի կազմեն , եթէ վերաց պէտք եղած  
դարմանն ընելու փոյթ չը տարուի :  
Արդէն ցաւալի ատանչաններն սկը-  
սած են կազմուիլ , եւ անմեղութեան  
հասակն շարժախուած է բազմատեսակ  
մեղքերով : Թո՛ղ փիլիսոփայութիւնը ,  
որ յետ այսր ամենայնի , չէ կարող մի-  
ջամուխ լինել աղքատաց քով , բաւա-  
կանանայ մեծատանց սրահներուն մէջ  
բնակելով , և գէթ հիւղերը կրօնին թու-  
ղու , և մանուականութէ , աւելի ու-  
ղիլ և իւր անուան արժանի , թո՛ղ նա  
ինքն թող տայ որ կործանին այն պա-  
տուարներն , զորս ջանաց ցարդ բարձ-  
րացնել մարդոյ և նորա Արարչին մէջ :

( Եարանակիլէ )

Ա Ռ Ո Ղ , Զ Ա Կ Ա Ն

( Եարանակութիւն . տես թիւ 2 . )

Ահա այսպիսի փառքի մը սահման-  
ուած է մարդկային ազգը , ուր հասնե-  
լու համար հարկաւ ճանապարհ միկայ-  
այն , և ահա այն ճանապարհը , այն  
ճշմարտութիւնը և այն անպատում  
երջանկութիւնը փառաւորուած կենեքը  
նոյն ինքն Յիսուս Քրիստոս և բրիտ-